

### Մ Ա Ն Ր Ա Վ Է Պ Ք

#### Մ Ա Հ Տ Ի Ի Ն Ա Ի Ո Ր Դ Մ Ը

Թէպէտ և Մահտի իր յաղթական արշաւանաց մէջ քիչ մ'առնեն կանկ առած համարուէ, սակայն Հարաւային եգիպտոսի համար միշտ սպառնալիք մ'է: Սուտանի անապատներէն ելնելով ոմանց աչքին առջև խաբբայ մը և այլոց մարգարէ, յաջողեցաւ իր կուսակցաց թիւը բազմացընել, կարգաւորեալ բանակներ ցրուել, խորտակել, և էրոպիոյ ամենէն զօրաւոր իշխանութեանց մին տաղնապի մէջ ձգգել: Անշուշտ անհաճոյ պիտի չըլլայ իրմէ առաջ երեցած նմանօրինակ անձի մը, ովթևտաներորդ դարու մէջ երեցած Մահտիի, և անոր ունեցած յաջողութեանց և կրած ձախորդութեանց՝ համառօտ պատմական ծանօթութիւն մը, որոնք մեր օրերը երեցած Մահտիի հետ ունեցած նմանութիւններով կարծես թէ ժամանակակից դիպուածի մը յարգը կ'առնուն: Վասն զի թէ միջոցներն և թէ յաղթութիւնը նոյն կերպարանքը կ'ընծայեն մեզ: Շատ հետաքրքրական է արգարև Շէխ — Օղաւ — Օղուռ անձին կենաց նկարագիրն, զոր կը քաղենք Նոր Հասնիսիև (Nouvelle Revue) մէկ յօդուածէն, և որոյ համար հրատարակողն կը հաւատարմացընէ՝ թէ Դուրիւնի դիւաններէն և ընտանեկան յիշատակագիրներէ հաւաքուած է:

Մարտի ամիսն 1785 տարւոյն մէջ, Տանկաց Ռամադանիև, որ ինչպէս ծանօթ է՝ հռչակաւոր ամիս է պահոց և զրկմանց իրենց բովանդակ կրօնակցաց, Ամատիա՝ ֆրոստանի փոքրիկ քաղաքին մէջ՝ կարգէ դուրս մարգմտեցեալ, բարձրահասակ, և դիմօք պատկառելի. կանաչ ապարօշն՝ զոր կրելն օրէնադրին սերունդին միայն յա-

տուկ է, կրօնակցաց ուշադրութիւնն կը գրաւէր. այս ուշադրութիւնս կը դառնար 'ի յարգութիւն և 'ի մեծաբանս՝ երբ կը տեսնէին այն անծանօթ մարդուն երկար ատեն մկիլիթներու մէջ աղօթից պարապելը, ծոմապահուած իրեն և խստակրօն վարքը:

Ռամազանի վերջին օրը նորեկ օտարականն կը սկսի ձայն բարձրացընել իր հաւատակցաց ժողովոյն մէջ. կը ներկայացընէ ինքզինքը Մահմետի առաքեալ մը, որոյ յանձնուած է ճշմարտութեան ճամբէն հեռացած մսխմանները դարձընելու պաշտօնն, և ինքն նոր դուրան մը կը քարոզէ 'ի 24 յօդուածս: Ամատիայի բնակիչներն առանց զինքը ճանչնալու, առանց գիտնալու և ոչ իսկ ծագումը, այլ սոսկ անոր կրակոտ ճարտարաբանութենէն յափշտակուած՝ նոր մարգարէին ձայնին կը հպատակին. և 1785 ապրիլ 20ին՝ բազմութիւն մարդկանց կ'արշաւեն Փոքուն Ասիոյ տիրապետելու: — Պիթիւիզ՝ իր 20,000 բնակչոք և Մուշ՝ զօրաւոր քաղաքներն առնուեցան կամ անձնատուր եղան: Պարտիոց հետ առանձն տեղ իր սովորական կերպովը կը վարուէր: Իր աշխարհակալութիւններն և յաղթանակներն ապահովելու համար՝ թրէ անցընել կու տար զանոնք՝ որ հետը չէին ուզեր միաբանիլ:

Ամբողջ ֆիւրախստան իրեն հնազանդեցաւ. Ալեքսիսայի 30,000 բնակչոք՝ 6,000 տոճիկ զօրաց պահպանութեան տակ էին. էրզիրում՝ ալ նմանապէս մարգարէին ձեռքը կ'իսկնայ, որ այն առթով Մանուշը կամ Յաղթական սկսաւ կոչուիլ. յետ որոյ Սեբաստիոյ և Զմիւռնիոյ վրայ արշաւեց:

Օսմանեան Դուռն այս Մանուրի կատարած ամէն յաղթութիւնները լսելով իսկոյն դեսպաններ ուղարկեց առ նոր մարգարէն, որ զգուշութեամբ ընդու-

նեցաւ զանոնք՝ առանց իսկ անձնամա-  
տըն լինելու, յայտնելով իւր դիտմուն-  
քըն և փառասիրական նպատակներն:  
Իսկ երբ անզոյշ էֆէկտի մը ձայնը  
բարձրացուց՝ Սուլդանին իրաւունքները  
պաշտպանելու, Մանսուր՝ մէկէն զինքը  
'ի ցից հանել տուաւ, և գլուխը Սուլ-  
դանին ուղարկեց: Իսկ ինքն Սուլդանն  
զեսպան մ'ուղարկեց փոքուն Ասիոյ  
յաղթականին սիրտը վաստըկելու,  
խոստանալով անոր ամէն ուզածն ը-  
նել: Յաջողեցաւ Սուլդանն իր դիտմա-  
նը մէջ, և Մանսուր զէպ 'ի կովկաս  
արշաւեց 'ի պատերազմ: Ափրաքսին  
ուս զօրավարին առաջին անգամ յաղ-  
թելով մեծ պատերազմ մ'ըրաւ. բայց  
Քոզէվիքն և Ափրաքսին միացած՝ Ման-  
սուրի յաղթեցին: Չորս տարուան մի-  
ջոյ 1787-1791 փոփոխակի յաղթու-  
թեամբ և պարտութեամբ անցաւ Սա-  
կայն բազդի փոխուիլն՝ կուսակցացը  
վրայ ձախող ազդեցութիւն մը կ'ընէր.  
վասն զի այս Մանսուրի կարծուած նա-  
խախնամակաւ առաքելութիւն վրայ  
տարակուսելու պոտնառ կ'ըլլային:  
Մանսուր տեսնելով իւր անյաջող բող-  
քը, յետին փորձ մ'ալ ըրաւ պատե-  
րազմի. յաղթուեցաւ ու գերի բռնուե-  
ցաւ: Կատարինէ կայսրուհին վեհանձ-  
նութեամբ խնայեց իր կենաց. տուաւ  
իրեն զՍոլովէջ 'ի բնակութիւն, և հա-  
րիւր հազար Ֆուանգ տարեկան ուճիկ:

Մանսուր հինգ տարի հոն անցուց  
վանքի մը մէջ: Իր մահուան օրն՝ 15  
սեպտեմբեր 1798, առ ընտանիս նա-  
մակ մը գրեց՝ այսպիսի ստորագրու-  
թեամբ. Եղբայր Յովհաննէս Մկրտիչ  
Պօէքքի, Քարոզչաց կարգէն: Վասն զի  
մահձեռական կրօնից կարծեցեալ այս  
վերանորոգիլն՝ մահձեռական չէր վեր-  
ջին տաններս 'ի Գուրին գտնուած  
յիշատակարաններէն կ'իմանաիք այս  
անձին բազմարկած կեանքը՝ որ մա-  
հուան անկողնոյն մէջ Յովհաննէս Մը-  
կրտիչ Պօէքքի ինքզինքը կ'անուանէր,  
և իր քիւրտիստանի աղանդաւորներէն  
կը մեծարուի տակաւին՝ Շէխ - Օղան -  
Օղլու անուամբ:

Յովհաննէս Մկրտիչ Պօէթթի, որ  
1743 յունիս 2ին՝ Մոնֆերրադոյ գա-  
ւառին Բիածմանոյ քաղքին մէջ ծնաւ,  
կրկին ամուսնացեալ 'նօտարի մը որդի  
էր. և 15 տարուան եղած ատեն՝ իր մօ-  
րուին անտանելի վարմունքէն վշտա-  
ցած՝ Գուրին փախաւ. Գուրինէն Մի-  
լան գնաց, ու հոն զինուոր գրուեցաւ:  
Օր մը խեղճին եկաւ Քրեմննա քաղաքն  
երթալ՝ զինուորական պաշտօնակալի  
նշանազգեստով. հոն բաւական ատեն  
հաճոյից կեանք մ'անցընելէն վերջը,  
մտածեց որ դժուարին էր իրեն ալ Մի-  
լան դառնալ, ուր վերակացուք կրնային  
զինքը խստիւ պատժել փախստեանն  
համար. ուստի Պոհեմիա անցաւ: Հոն  
ծանօթացաւ այրոյ մը՝ հարուստ ըն-  
տանիքէ, ուզեց հետը կարգուիլ. այ-  
րոյն ծնողքն 1500 Ֆիորին տալով առ  
Պօէթթի՝ հազիւ կարողացան խափանել  
իրենց անհաճոյ այգ միութիւնը: Սոյն-  
օրինակ դիպուածի մ'ալ Ստրասպուր-  
կի մէջ հանդիպեցաւ. կանոնիկոսի  
մը քեռորդոյն աչք կը ձգէ. աղջիկն՝  
այս շուայլ և զեղև Տօն ժուանը գոհ  
ընելու համար, բարեմիտ կանոնիկոսին  
գեղեցիկազարդ տունը բան չլծողուց:  
Զգօնամիտ մարդն տուաւ առ Պօէթթի  
թէ անցագիր և թէ քսակ մը ոսկոյ,  
որպէս զի տնէն հեռացընէ զինքը: Ե-  
լաւ Պօէթթի անկէց ու Բիածմանոյ իր  
հայրենիքը դարձաւ, ուր երկու տարի  
անցուց: Հոն ալ ուզեց ամուսնանալ  
ազնուատոհմն ընտանիք մը խաբելով:  
Բայց իրիկուն մը իր սիրելոյն տնէն  
դառնալու տեսն՝ հրացանի թնդիւն  
մ'եկաւ ականջին. սոյն դէպքէն վախ-  
ցած՝ այս տեղս ալ վտանգաւոր տե-  
սաւ, և հեռանալով սկսաւ դարձեալ  
աշխարհէ աշխարհ քալել:

Քսնի մը նման պատահարներէ վեր-  
ջը՝ Լորեքոյ կը հասնի, ուր անակնկալ  
փոփոխութիւն մը կ'ըլլայ վրան. կ'ու-  
զէ պատուաւոր քաւութիւն մ'ընել իր  
անցեալ խառնազնաց վարուցը, ու քա-  
հանայ ձեռնադրիլ: Եւ իրաւցընէ 1763  
յունուար 25ին Հուսեմնայի Գոմինի-  
կեանց վանքը մտաւ: Հինգ տարի վա-

նականք չինուեցան իւր եղբայրսիրա-  
կան և խստամբեր վարուց բարի օրի-  
նակներէն. և ապա ուղարկուեցաւ 'ի  
Մուսուլ, յարևելս՝ որոյ պատրանաց  
ենթակայ եղաւ. վասն զի հոն ալ այլ  
և այլ զէպքեր անցան գլխէն: Ի Լադ-  
դաքիէ՝ վախի մէջ էր որ չըլլայ թէ  
զինքը ցից հաննն զայլադնես հայհոյե-  
լուն համար: Ի Պիլէճիք՝ փաշային աղ-  
ջիկն ազատելուն համար, փաշան ե-  
րախտագիտութեամբ լցուած, ուզեց  
որ իր աղջիկն ասոր հետ կարգէ. Պօէթ-  
թի զէմ կեցաւ. փաշան զայրացած  
սկսաւ սպառնալ. « Կամ կարգուիլ,  
կամ ցից »: Այն ատեն Պօէթթի ստի-  
պուեցաւ փաշային ախոռին պահա-  
պաններէն մէկը կաշառել, և իր ձին  
նստած՝ փախիլ: Մուսուլի մէջ ալ  
իւր կրօնական խստապահանջութեամբ՝  
քիչ ատենէն թշնամիներ ունեցաւ: Ի-  
րեն ու Պաղտատու եպիսկոպոսին մէջ  
անհամաձայնութիւն մը ծագելով՝ բա-  
նադրուեցաւ:

Պօէթթի կատղած՝ թողուց հրաժա-  
րեցաւ իւր եկեղեցական կարգէն. և  
իւր վառվառն երեակալութիւնն թելա-  
զիր եղաւ մեծ խորհրդոյ մը. ոտքի հա-  
նել բոլոր փոքուն Ասիոյ բնակիչներն՝  
նոր կրօնք մը քարոզելով: Անկէջ եղաւ  
որ չըլնալիկ բախտախնդիրն յանկարծ  
փոխուեցաւ ու կարծես թէ հանճարեղ  
անձ մը դարձաւ: Շատ տարիներ ամ-  
բողջ փոքր Ասիա և Պարսկաստան պը-  
տըտեցաւ, ու զլիաւոր քաղաքաց մէջ  
ընկիւր գործին յատակագիծն մտքովը

չինեց, ինչպէս՝ Տրապիզոնի, Էրզրու-  
մի, Կարսի, Ախալցխայի, Թիֆլիզի, Պաղ-  
տատի և Դամասկոսի: Սակայն զեռ գոր-  
ծագրութեան ձեռք չզարկած՝ Պօէթ-  
թի սկսաւ գեղելիլ իւր խղճէն. կու-  
զէր Հոռոմոյ մօտենալ, ու Դոմինի-  
կեանց մեծաւորէն թողութիւն և նե-  
րողութիւն խնդրել: Մեծաւորն հաւա-  
նութիւն տուաւ, և Պօէթթի դարձեալ  
Թրինոյի վանքը մտաւ: Սակայն հոն ալ  
իւր բնակութիւնն երկարատև պիտի չլի-  
նէր: Տարիէ մը վերը ստիպուեցաւ  
բուռն դիպուածի մը պատճառաւ ան-  
կէ ալ փախիլ: Իր ճառերէն մին՝ վան-  
քին առաջնորդին մուրական երեցած  
էր. « Քու ճառդ հերետիկոսութեան  
հոտ կը բուրէ », ըսաւ իրեն ցուրտ կեր-  
պով մը: Պօէթթի կատղած՝ յարձա-  
կեցաւ առաջնորդին վրայ, և եթէ ու-  
րիշ կրօնաւորք վրայ չհասնէին՝ անշուշտ  
խեղդէր պիտի զինքը:

Անկէ վերջը նորէն ձեռք զարկաւ  
Պօէթթի իւր թափառական կենաց,  
Գատիչէի, Լոնտրայի, Համպուրկի և  
Պետերբուրգի նաւարանաց սյցելու-  
թեան ելաւ. 'ի Պօլիս՝ մտերմացաւ թա-  
պէպ Լապիս անունով հարուստ պարս-  
կին հետ. յանձնեց անոր կէս միլիոնի  
զէնք և պաշար Սինոպոլի համար: Յե-  
տոյ առ ժամանակ մի աներևոյթ եղաւ,  
և այս ժամանակիս մէջ պատրաստուե-  
ցաւ ներկայացընելու այն անձին մա-  
սը՝ որ երևեցաւ 1785ին մարտի մէջ Ա-  
մատիայի բերդը: Մնացածն արդէն իսկ  
ժանօթ է նախընթաց պատմութենէն:

### Փ Ո Ւ Բ Ր Ի Կ Ն Ի Ի Ո Ն Է

Աղբատ փոքրիկ աղբիկ մը՝ Բրետանիոյ հիւան  
գանոցի մը գուռը կը զարնէ:

— Իտացէ, կ'ըսէ հեծկըլտալով. մայրս կ'ու-  
զէմ տեսնէ:

— Կորսուէ գատարկապարտ, կը պատասխա-  
նէ անհամբեր դռնապանն: Շուտ, շարժէ, մէկ.

գի կեցիր, թող որ անցնի մեռելոց սայլն:

— Մայրս տեսար, հարցուց աղբիկն սայլա-  
պանին, որ կ'եղնէր հիւանդանոցէն: Իսկ կա-  
ռավարն՝ որ կին մ'ունէր և երկու աղբիկ իւր-  
նէին տարիքով՝ զթաց վրած, և գիրկը առնելով՝  
ըսաւ:

— Որչափ ժամանակ է՝ որ մայրդ հիւանգաւ նոց մահեր է :

— Երեք օր հազիւ կ'ընէ :

— Ինչ է անուան :

— Եռվհանաս :

— Հասկըցայ . ինքն է , 19 Թուական ունեցողն է : Լաւ ուրբմն , սիրելիս . քաջալերուէ , վասն զի մայրդ աղէկ է , բայց երկար ճամբորդութեամբ մեկնեցաւ :

— Որչափ ժամանակէն կրնայ գտնուալ :

— Իսկ պիտի երթաս իրեն հասնիս :

— Իայց ս'ըր գնացեր է արդեօք . հարցուց արտասուելով մանկիկն :

— Արքայութեան ճամբան ընտրէր ինքն ժա. մանկուս , աստուածային համակամութեամբ և համերթութեամբ հոն կը հասնուի :

— Իայց ևս ճամբան չեմ գիտեր :

Եւ զճ'մայրդն չգիտնեցաւ , բայց նոր գազալիս . որ է մարթընալով՝ աւելցուց .

— Աղջիկ գիտես :

— Այո՛ , մայրս ըսել կու տար ինձ՝ առաւօտ և իրկուան :

— Դատ լաւ : Ուրբմն հիւսայ , աղիկիս , միշտ շիտակ գնա , և երբ տեսնես եկեղեցի մը՝ մտիք հոն . և երբ մեծնաս՝ գործ մը փնտռէ , որպէս զի կարեւորս ապրիլ : Իայց հիմնական հիւսայ սպոր. մութիւն ուղէ հարուստներէն՝ Աստուծոյ սիր. րայն համար , և եթէ քեզմէ խելքի մը հանգի. պիս՝ օգնէ իրեն . մնացածը աստուածային նա. խախնաճութիւնն կը լցացընէ :

Կառապանին որք աղիկս ձեռքդ գնելով դա. հեկան մը՝ զինքը գեղերի գրաւ և ըսաւ .

— Միշտ շիտակ , միշտ շիտակ քալէ :

Իսկ իւնէն անչարժ կեցաւ , ընկերելով նա. յաւածքով յուզարկուածութեան սայլին՝ որ գտնողալութեամբ կը հեւանար իրմէ :

— Արքայութեան ճամբան , ըսաւ ինքն իրեն , միշտ ուղիւ և շիտակ է : — Եւ զճ'աղիկն քալեց՝ սրբալի սրբը եր բաւեր : և իրկուան գէժ . բայց օթեայ գաշախ մը մէջ գտնուելով՝ հանդէպեաւ խորձ մը խոտի վրայ , երկիւրեան աղօթք ընէ . լէն մ'երթը : Երբ բացաւ աչքերը՝ քնութիւնն ալ իր հետք կ'արթըննար . Թաշտըք կ'երգէին , Ժա. աոց տերեւն՝ առաւօտեան Թեթեւ հողմով կը շարժուէր , և շրջակայ գիւղերու գեղընկերուան ուրախական երգերն կը լսուէին , որ կ'երթային գաշաշարք ախտախելու :

Ելաւ իւնէն , և իր փոքրիկ ձեռքերով շակեց գեղձանիկ մազերը , լուաց երեսը՝ մտա առաւա. կէ մը , և առաւօտեան աղօթքն առ Աստուած ուղերթելով՝ բուսիկ սոքերով , ուրբա և գոհ ճամբայ ինկաւ : Պարզեւ ընդունած գրամէն հեռ. ինտուն հարիւրէկայ ունէր քովը : Առաջին է. ըրէ օրուան մէջ ճամբան առաջ արտա առանց բնաւ զժուարթութեան . բայց առաւօտ մը ար. Թըննալով՝ երեք ճամբայ բացուեցաւ առկըր , և չգիտնալով որ ճամբով երթայ՝ սկսաւ լալ :

Մարք մը կ'անցնէր անկից . իւնէն առաջ վա. զէլով ազաղակեց .

— Աստուծոյ սիրուն համար , ջրցուր ինձի արքայութեան ճամբան :

— Արքայութեան . . . չեմ գիտեր , չըլլայ Թէ Գեղեցրուս ախկնոջ պանդոգին ըլլայ :

Մարդն կատակելով և երգելով առաջ ան. ցաւ : Իսկ իւնէն արանց և կանանց նոյն հարց. մաւթը կ'ընէր . վերջիններէս մէկն պատաս. խանեց :

— Այդ բանը Տէր Ժողովրդապետին հարցուր :

— Ուր կը բնակի , ըսաւ , աղջիկն :

— Կը տեսնես այս զանգակատունը . հոն կը բնակ :

— Երեւոյ՝ պարիկն վաղեց շուտով գէպ 'ի է. կեզեցին :



Ստիպի իրմէ քիչ հեռու՝ լոյց ցաւոց տաք. նապալից հառաջալք մը , և մէկէն կեցաւ : Տե. սու ծեր մը , Ժած կուած հնոտի զգեստներով , և կեկած՝ փոսի մը մէջ . խելք՝ ծերն կայր էր :

— Ողորմեցէք ինձի , քրիստոսնեկայ , կ'ընէր գողցողալով և տխուր ձայնով : — Իւնէն ձեռք առաւ իրեն , և Թեպէտ տկար էր օգնութիւնն , բայց դարձեալ կրցաւ ծերն ելնել փոսէն : Իարձուց շորս կողմէ կայր աչքերը , առանց ըլ. գացման , և առանց լուսոյ՝ դէպ 'ի արևուն կող. մը , և գաւառալով աղջկան ըսաւ .

— Ո՞ր էս գու :

— Փոքրիկ իւնէն եմ :

— Ուր է մայրդ :

— Կ'երթամ հասնելու իրեն . ինքն արքայու. Թիւն պնացեր է : — Ժպիտ մը տեսնուեցաւ Ժե. բուն շրթանց վրայ : Իւնէնի ձայնն՝ իրեն ասրի. քը գուշակել առեւ էին ծերուն . իսկ իր պա. ասախանն իրեն անմեղութիւնն ու պարկեշտու. Թիւնն յայտնած էին : Փոսին եղբւրը նստած՝ կայրն և որք աղիկն՝ մեկմեկու կը հաղորդէին իրենց տխուր պատմութիւնը : Մէկը շատ նե. զուժիւն կրած էր , և մեկայն սկսած էր առանց գիտնալու ցաւոց ճանապարհն երթալ :

Մարդիւրին , այս էր ծերուն տեսնն , իր Ժը. ներկերէն ցաւոց որս եղած էր : Կայր ծնո. զայցմէ՝ կայր ծնած էր . Իւր հայրն հօթը որդիք ունեցաւ , և աճնքն ալ ախտաչ եկան առանց տեսնելու և վաղեղուտ արեւուն լոյսը , վասն զի որդիքն իրենց ծնողաց պէս ծնած էին : Մտաք. նին մեռնելով՝ Եսմին եղբայրն բաժնուեցան և ջրուեցան իրեկուտն այլ և այլ կողմերը : Դունն որ առաջնորդած էր մուրեբալ ընտա. նեաց , մեռաւ իր տիրոջ գեղեղանին վրայ : Մերն շուն մը գնեց , և Հաւատարիսն , այս էր շան ա. նունն , շքողուց բնա զկոյրը : Հաւատարիսն ծերուն միակ բարեկամն էր , բայց երկու օրու. ընէ 'ի մեր մեռած էր , և Մարդիւրին միակ մնաց շախարհայ մէջ , առանց առաջնորդի , ա. անց օգնութեան , առանց իր ճշմարտա և միակ Հաւատարիսն բարեկամին :

Երբ Մարդիւրին պատմեց իւնէնի այս իւր վերջին Թշուառութիւնը , բարի աղջիկն առա. իր փառուիկ և պղծիկ ձեռքերուն մէջ՝ ծերուն խոշոր և հաստ ձեռքեր , և

— Ուշ գիր , ըսաւ , խելք՝ ծեր . ես գրախալը կ'երթամ , ուր մայրս ինձի կը պակսէ : Որովհե. տն գուն անարարքն ևս երթամ այս կամ այն երկիւր , ինձի հետ եկուր : Ճամբան զժուար լէ. միշտ ուղիւ պիտի երթանք . միայն պէտք է բա.

րի և համարող ըլլալ, մեկզմեկ սիրել, յանձն  
կ'առնուս: Ես մէքեք կը բռնեմ, և քու Հա-  
ասապիտեղ աւելի աղէկ կ'առաջնորդեմ:

Մատենադարանի արաստուգ սկան կաթիլ:  
և առաւ աղջկեղ բազմացը մէջ ու բարձրացոյց  
իւր կոյր աչքերն երկիրքը, և

— Իւնեհ, ըսաւ աղուհ, ծանր բնա մը յանձն  
կ'առնուս: Ժեր մը չի կրնար քեզ օգնել, բայց  
բարի Աստուածն կը սիրէ դժբախտները, և ին-  
քըն է որ զքեզ ինձի աւագրիցէ, Գու իմ աչ-  
քերս պիտի ըլլաս: և դեռ իմ թնկերս ուժով  
են, կրնան զքեզ տանել՝ երբ հոգիդ, և յետոյ  
գու պիտի ըլլաս գրախտին գուռը բայցոյ ինձի:  
Աղջկին, ուրիշաւթեամբ ծափ դարկաւ,  
բռնեց իր նոր պահապանին ձեռքէն, և մեկտեղ  
գէպ 'ի գիւղն սկսան երթալ:

\* \*

Այս վարկենէն Մազիւրինի կանոնքն երջա-  
նիկ կրնար համարուիլ: Կը հողորդէր աղջկանն  
իւր պատմութիւնները և այն երկրին Սրբոց  
վարքը: Թէպէտ և ինքն արտաքին կերպով բան  
մը չէր տեսած աշխարհիս վրայ, բայց շատ չար-  
չարուած, մտածած և ապօթած ըլլալով՝ իր հո-  
գւոյն աչքով շատ բան տեսած էր: և աղէկ  
միտքը պահած էր՝ ինչ որ իրին առել ըտուած և  
պատմուած էր: Իսկ Իւնեհի փոփոքեցաւ ծերուն  
պատմածներէն աւելի դիմանալ. ուստի գրել և  
կարգաւ խրճիթէ խրճիթ, անսպէտ անակ, անէ  
տուն դաս մը կը խնդրէր: Երբ ասոր վերջը  
մեծ վարժութեամբ կը կարգար իր պաշտօնագիր-  
քը: Ամեն անգամ նոր նոր կերպեր կը ջանար  
գտնել՝ գուարճացնելու, զբազդցնելու և գոհ  
ընելու՝ իւր սիրելի կոյրը: և շատերն որ զինքը  
կը տեսնէին, նախ թշուառ ծեր մը կը համա-  
րէին, որ իւր եղբար մտասաղ աղջկանն ձեռքով  
կ'առաջնորդուէր, բայց երբ երկուքին պատ-  
մութիւնն ալ կը լսէին՝ ամենքն ալ շատ կը զար-  
մանային:

Հարուստ վարձուոր մը, որ շտտ լաւարարոյ  
կին մը և գեղեցիկ ու կայտառ աղջիկներ ու-  
նէր, ուղեց իր տունը ընդունել խեղճ կոյր ծե-  
րը և անոր առաջնորդը. բայց Իւնեհ հասկընա-  
լով որ ծերն կը փոփաքի այն թափառական  
կանոնքն յառաջ վարել, կ'ըսէր վարձուորին  
կտոջը՝ անոնցմէ հրատարակելով.

— Ենորհակալ եմ, սիրելի Յովհաննա, շատ  
չնորհակալ եմ պիտի յիշեմ միշտ քու այս հիւ-  
րասիրութիւնդ: Բայց պէտք է որ ես միշտ այս  
ծերուն հետ կենամ, որ ինձմէ զատ ուրիշ մտք  
չունի աշխարհիս վրայ: Երբոր պագիկ եմ, կը  
կարծէի որ միշտ ուղիւ երթալով՝ երկիրը պիտի  
հասնիր, մերս հետ միանալու: Բայց հիմայ գի-  
տեմ՝ որ դրստաբն ձամբան երբայտերութիւնն  
և խոնարհութիւնն է. ուրիշ ձամբայ չեմ կըր-  
նար բռնել, անոր համար կը թողու՞մ զձեզ:

— Բայց գու պիտի գառնան, Իւնեհ:  
— Աստուած միայն գիտէ, ըսաւ աղջիկն:

Իւնեհ տատուրեք տարուան կար այն տունն:  
Գիւղի մը եկեղեցոյն մէջ ընդունեցաւ իւր ա-  
ռաջին հաղորդութիւնը, սպրմութեամբ կ'ա-  
տրէր և կ'աշխատէր: Զամբան քաղելու ժամա-  
նակ կը մտնէր, և իրն ու ծերուն աղքատիկ  
ապրուստը կը շանէր այն մանածոյ նիւթէն և իր  
կարժէն վաճառելով: Վէց տարիէ 'ի վեր ճըշ-  
գիւ կը պահէր իւր խոտմուտքը, և կը հսկէր  
կոյր ծերունին վրայ, սիրելի մոր մը պէս՝ որ կը  
խնամէ իւր տրամօին մանուկը: Առաւուռ մը առ-  
թընցաւ ծերն՝ սովորականն անէր սկարա-  
ցած, բայց սակայն ուղեց ձամբան առաջ ամսիւ:  
— Ի՞նչ երթանք, հարցուց Իւնեհ:  
— Յովհանայի անակը, ըսաւ ծերուն:

Տասնուհինգ որ պէտք եղաւ՝ որ ձանապար-  
հորգք հոն հասնին: Բարի Յովհաննան շատ գոհ  
եղաւ զերեսը տեսնելով, բայց նաև կը զարմա-  
նար:

— Բարի եկար տունս, Մազիւրին:  
— Յովհաննան կը գալու, վասն զի ձամբան  
ընթաց է:

Իրիկուան գէմ, խեղճ ծերն տողորել ջերմ  
մը կ'այրէր: Մէկէն ժողովրդապետն կանուռ-  
ցաւ, Հիւանդն մեծ անկողնոյ մը մէջ դրուած էր  
անեղիկ մը մէջ, որ զարդարուած էր նոր գաւա-  
րեօք: Իւնեհ լալով ծուրը գրած կը կենար օր-  
հասականին քով, և ուժով սեղմելով՝ ձեռքը՝  
կրկին և կրկին անգամ կ'ըսէր.

— Մազիւրին, հայր իմ, մի թողուր զես. ու-  
րեմն միայն պիտի մնամ աշխարհիս վրայ:

— Փոքրիկ Իւնեհ, այն որ իմ վրաս հոգ առ-  
բաւ, քու վրայ ալ հոգ պիտի տանի: Աղէկ  
ձամբու մէջ ես, ստալ տար ձամբուք: Աւղեցի  
հոս մեծելով, վասն զի այս տանը մէջ բարեբախ-  
տաբար անմիջք կ'ան՝ որ զքեզ կը սիրեն: Ես  
վերջը հասեր եմ, բարին Աստուած ոյժ տայ և  
օգնէ ինձի՝ որ վերջին քայլս ալ կարեւոր կա-  
տարել:

Մազիւրինի մահուան տագնապն մեղմիկ և  
խաղաղ եղաւ. ուրիշ ցաւ չունէր, բայց լեթէ իր  
փոքրիկ աղջկեղ թողուն ցաւը, Յովհաննա և  
անոր այրն՝ կ'ապահովէին զինքը՝ որ իրենք Իւ-  
նեհի հօր և մօր տեղ պիտի ըլլային: Բարի ժո-  
ղովրդապետն օրհնեց զօրհասականն, օրհնեց ա-  
նոր հետ նաև զընտանեաց աղջիկը:

— Մնաս բարով, Իւնեհ, ըսաւ հոգեվար ծերն  
նուազ ձայնով, մնաս բարով, Իւնեհ: Կ'երթամ  
գտնելու ճայրք, և կը խօսիմ վրայ: Եթէ կա-  
րենամ՝ կու գամ ինչընելու քեզի թէ երկու-  
քըս ալ երջանիկ ենք երկիրքը. միայն թէ դուն  
առաքինութեան և բարեպաշտութեան ձամ-  
բուն մէջ միշտ սփռել երթաւ: Իւնեհ, աղջկիս,  
համարուէ զես . . . Տէր ժողովրդապետ . . .  
ահաւաստիկ վերջը . . . ես ալ կոյր չեմ . . .  
մեծ լուս մը կը տեսնեմ:

Վերջուց գրուիքը, տարածեց բազուկները,  
վեր առաւ աչքերը, և « Ի՞նչ, արքայութիւն,  
արքայութիւն » . . . ըսաւ և մեռաւ:

### Ի Ս.ՇԵՆՆՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԲԺԻՇԿ ԻՐ

Անգղիոյ Ալազղովիս քաղաքին մէջ բարեմիս բժշկի մը կար. որոյ անունն էր Արասարեազի: Այս բժիշկն թէ ստամբար թէ սկսաները աշխուժութեամբ գործածելով՝ այնչափ գիրացեր էր՝ որ առանց չափազանցութեան՝ բարեկենդանութիւն մտնուեալու պատրաստուած զոհի մը երևոյթ ունէր: Յայտնի է որ խելք՝ բժիշկն այսչափ գէր լինելով՝ չէր կարող սանգուզանեալ լինելու և ունէր տուն պարտել, որով կարենար սակաւ մի գրամ շահիլ, և հանդիսս կենաց անցընել: Բայց շատ ետեւ լինելով՝ վերջնապէս քաղաքին խնթախոյն մէջ իբրև բժիշկ ընդունելի եղաւ: Այն օրէն՝ ի վեր Պարսաք Արասարեազիի սուխթուր օրեր հիւսեցին, որ ուրիշ պարագմուք չունէր, բայց թէ՛ գինանալ թէ՛ օրը քանի՛ մտաւ կը գիրնար: Բայց ահա՛ որ այն ջինջ և պայծառ օրերն՝ սև ամպերով պիտի նսեմանային: Ալազղովիոյ հիւանդանոցին խնթախոյն պատահեցաւ բան մը, որ նաև հիւանդանոցի մէջ չէր ընդունուած ևս կը պատահի: այսինքն իմացան՝ որ իրենց խնթախոյն մէջ աւելել ջուր կար քան թէ գինի, և ապուրին մէջէն՝ մտի հոտ անգամ չէր գար:

Յայտնի է՝ որ քանդաւանին զուր տեղը չէր, զանս զի իրենց արտաքին նիհարութիւնն ալ կը վկայէր: Արիւնդեա ընդհակառակն զիրենց հոգացող բժիշկն՝ երթալով օրէ օր կը հասնար: Խնթախոյն մեկուն կը գիմնէ, միսին կը գիմնէ, աղաղակ, արտուղը, գանգաւ, վերջուպէս ճաշընին կը հասնի: Անգղիցի մեծ բազմութեամբ խոհանոցը, կաթնային բերանը բացին, և տեսան որ մէջը ոսկորէ զատ ուրիշ բան չկայ, այն ատեն ապաստարեցան: Խոհարարն և պինկ ըռացողներն շուտ մը փախան և վագեցին օդնուութիւն կանչելու: առաջին զիմացնին ելնողն եղաւ Արասարեազի, որ նոյն օրուան երկրորդ խորտիկը կը կռնէր: և հանդիպածը պատմելով՝ հրաւրեցին զիրքը ի խոհանոց իջնելու և կարելի եղածին չափ՝ խնթախոյն խնթաք գլուխնի բերելու:

Արասարեազի՝ որ դժբախտութեամբ գեռ նոր յաւեր լիցեցր էր վերջին պատառով, ընդունեցաւ հրաւերքը, և գնաց: Տեսաւ որ խնթախոյն շափէ դուրս հնոցը վաւեր էին, վրան ալ ամենէն մեծ կ'ստնան գրամ էին՝ որոյ մէջ ջուրն ստորին կ'եռար, և իրենք ալ մեծ ախտախութեամբ խոհանոցին մէջ հաւ և կամ մտի կտոր մը կը փնտռէին: Ըրին մէջ նետելու համար, որ պէտք իրենց գիտցած ապուրը եփէն, բայց առաջածին չգտնելով՝ կատաղութիւննին աւելի շարացեր էր: Զիչա այս ատեն հասաւ սկսած

բժիշկն: Զայն տեսած՝ մերկունէն սմնէն աւելի խնթախ, և է՛հ, ազազակեց, սիրեցեալ որդեակը, ինչո՛ւ համար հաւ գանձու ետեւ էնք. ահա մեր բաղնի հաւերուն հայրը զրկեց մեզի ։

— Այնիւ, շատ աղէկ, պոռապին միւսներն, և սկիւթարթի մէջ բժշկին շորս կոպտը ժողովեցան, և զինքը շոյելով՝ ինչ ուրախութիւն, կ'ըսէին, ինչպիսի համեղաճաշակ սեղան պիտի ընենք հիմայ. կեցցէ՛ք բժիշկն, կեցցէ՛ք մեր ազատարարն: — Եւ քաշելով քաշկուտելով խղճ Արասարեազին մէկ վայրկեանի մէջ կաթնային ք.Վ բերին: Աղորմելին արևուն քրտինք մտած և զարհուրած՝ կ'աղապտկէր: Իայց, եղբարք իմ, բարեկամք, որդեակք իմ, վայրկեան մը, էր կու խօսք . . . Ստիկ ըրէք, ձեզի ողջ հորթ մը բերել կու տամ:

— Ա՛հ, մեզի նախասինք է այդ, պտտասխուռեցին խնթախոյն: Բժիշկն հարիւր հորթ կ'արժէ: Լապա, վեր:

— Ա՛յ, խօսք մը . . . խոզ մը բերել կու տամ ձեզի:

— Ի՛նչ խոզ . . . բժիշկն շատ համեստ է, ինքզինքը խոզէն վար կը համարի: Երևա, շնա, հապա կաթնային մէջ:

Բժիշկն արդէն իսկ եփած, խառնած կրնար համարուիլ. եղն քորնիքի պէս մարմնոյն շորս կողմէն դուրս կը ծորէր. բայց վտանգին մերձաւորութիւնն՝ բժշկին գանկէն իմաստուն մտածութիւն մը հանեց, ինչպէս Աթենաս Արամազայ գլխէն. « Իարևկաղք, ըսաւ, յետին խօսք մը ըսեմ. որովհետև զիս ուտելու համար եփել կ'ուզէք, ես չեմ փափաքիր որ իմ մտով շինուած ապուրին ձեզի վրաս հասնի: Ասան զի բժիշկ լինելով՝ միշտ զեղեր, և թունաւոր դեղեր վրաս կը կրեմ. Ինչ զիս այդ զգեստներով՝ եփէք՝ կարելի է մեռնիք: Քիչ մը սպասեցէ՛ք՝ մինչև որ երթամ զգեստներս հանեմ: »

— Ետա լաւ. ինչ աղէկ մտածութիւն, ապա, զակեցին միարեան: և ճամբայ բացին որ կարենայ անցել:

Արասարեազի ստուերի պէս դռնէն անհետացաւ. և կ'ըսուէ՛ր թէ կրնայք մէջ բրբէք այնչափ չէր վազած. և շարունակեց ընթացքը նոյն արագութեամբ, առանց կենալու, մինչև որ հիւանդանոցէն շատ մը կրցաւ հեռանալ. և մէկ՝ ալ հոն չգարձաւ: Այս դէպքս այնպիսի յուզումն պատճառեց խելքին ստամբարին մէջ, որ քանի գնաց նիհարեցաւ. այնպէս՝ որ թէ՛ այսօր մէկն զիրքը տեսնելու լինի՝ սկստարորէ՛ք մը պիտի կարծէ, և որ արձակ համարձակ քաղաքին մէջ իր այցելութիւնները կը կատարէ:

